

ՀՐԱՇԱՒԻ ՀՍՍՏԱՏՈՒԹԻՒՆ ԿԹՅԻ

Մարտի փոխադրուելով նախնի ժամանակները, երբ ամեն ազգերն հռապաշտ էին, կենթագրեմ թէ այն վայրկենին, յորում Յիսուս սկսաւ շրջել Յուդայի երկիրը իր կրօնքը քարոզելու համար, իրեն դէմ ելած ըլլայ աշխարհիս յարգած գիտութեանց մէջ խիստ ներհուն փիլիսոփայ մը, և զիցոք թէ այդ խնաստատելին հետ հետեւեալ խոսակցութիւնը ընէ :

«Ի՞նչ է, կը հարցնէ Փիլիսոփան Յիսուսին, ի՞նչ է քու դիտաւորութիւնդ, որ այդպէս կը շրջես Յուդայի քաղաքները եւ զիւրերը ժողովրդեան նոր վարդապետութիւն քարոզելու : — Իմ դիտաւորութիւնս է, կը պատասխանէ Յիսուս, բոլոր աշխարհի բարբը վերանորոգել, ամեն ժողովրդաց կրօնքը փոխել, անոնց Աստուածոց սրաշամուկները եղծել, որպէս զի ճշմարիտ Աստուծոյն երկրպագանեն, և որչափ ալ դարձանալի երեւի իմ ձեռնարկս, կը հաստատեմ թէ պիտի յաջգի :

« Բայց միթէ՞ դուն աւելի իմաստուն ես քան զՊիլատոս, աւելի՞ պերճախօս քան զՊրատոն, աւելի՞ ճարտար քան այն ամեն գեղեցիկ հանձարները, որոնք Հռովմայի և Յունաստանի փառքն են : — Իմ պարծանքս չէ մարդկոյն իմաստութիւն ուսուցանել, կուզեմ մանուսնդ արօցուցանել թէ այդ իմաստնոց պանծացեալ իմաստութիւնը յիմարութիւն է, եւ այն վերանորոգումը, զոր անոնցմէ ոչ մէկը համարձակեցաւ և ոչ իսկ քաղաքի մը մէջ փորձել, իմ կամքս է որ ամբողջ աշխարհի մէջ գործադրուի իմ և աշակերտացս ձեռամբ :

« Բայց քու աշակերտներդ իրենց տաղանդով, իրենց վարքով, իրենց արժանաւորութիւն եւ հարստութիւնները

պիտի կարողանան տեսել այնչափ մեծ պայծառութիւն մը, որ գերազանցեն Զենոնեան, Ստոիկեան և Պերիպատիկեան ձեւարանները, պիտի կարողանան զիւրաւ իրենց ետեւ ձգել : — Ա՛յ, իմ առաքեալներս տգէտ և աղքատ մարդիկ պիտի ըլլան, ժողովրդական կարգէ և ազգաւ Հրէայ, որուն միւս ամենուն առջեւ անուանարկ ըլլալը յայտնի է : Եւ սակայն իմ կամքս է, որ անոնց ձեռքով յաղթահարեմ փիլիսոփաները եւ աշխարհի հփոքները, ինչպէս նաև բազմութիւնը :

« Սակայն գտնէ պէտք է որ Աղէքսանդրի և Կեսարու լեգեոններէն աւելի զօրաւոր խումբեր ունենաս, որոնք ահ և ստիպում տարածեն իրենց ընթացքին վրայ և ամբողջ ազգերը արբամադրեն քու ստիցդ առջև խոնարհելու : — Ա՛յ, լուսաներէդ և ո՛չ մէկը իմ խորհուրդիս մէջ չը կայ, էս կ'ուզեմ որ առաքեալներս դառնուկներու պէս քաղցր ըլլան, զիրենք սպաննելու պող թնամեաց չի հակառակին, եւ իրենց մեղք պիտի սեպեմ, եթէ իմ օրինացս իշխանութիւնը հաստատելու համար սուր քաշեն :

« Ուրեմն յոյս ունիս թէ կայսերք, աւագանին, դատաւորք, կուսակալք իրենց բոլոր կարողութեամբը պիտի յաջողցնեն քու ձեռնարկդ : — Ա՛յ, ամեն իշխանութիւնք զէնք պիտի առնուն ինձի դէմ, իմ աշակերտներս յատեաններու պիտի մատնուին, պիտի ըլլան ատելի, հարածեալ և մահուան դատապարտեալ, և ամբողջ 300 տարի ամեն ճիգ պիտի թափուի իմ կրօնքս և աշակերտներս արեան հեղեղներու մէջ խեղժելու :

« Բայց ի՞նչ հրապուրիչ զօրութիւն պիտի ունենայ այդ վարդապետութիւնը, որ կարող ըլլայ իրեն քաշելու բոլոր աշխարհ : — Իմ վարդապետութիւնը

նրս պատասխանեց Յիսուս, անըմբռնելի խորհրդոց վրայ պիտի ըլլայ, անոր բարոյականութիւնը մինչեւ ցարգ աւանդաւածներէն աւելի մտքաւոր պիտի ըլլայ: Աշակերտներս պիտի հռչակեն, որ ես մտաւորի մէջ ճնայ, թէ աղբատու վշտակիր կեանք մը վարեցի. և պիտի կարենան աւելցնել թէ ես խաչին վրայ հոգիս պիտի աւանդեմ, որովհետեւ այդ տանջանքներով պիտի կրնաքեմ իմ վախճանս: Այս ամենք բարձրաստի պիտի հրատարակուի, ամենքք պիտի գիտնան այդպէս ըլլալը: Բայց և այնպէս, ինձ՝ որ քեզ հետ կը խօսիմ, որ մը աշխարհս երկրագագնսութիւն պիտի մտաուցանէ:

«Ըսել է թէ պատասխանեց Փիլիսոսքան վերջապէս խղճալի ձայնով մը, դու աին ունիս արեւմտեան իմաստունները լուսաւորել, տիրաներով հրդոյնները յաղթահարել, կրկն դէմ պատերազմելով քաղմութիւնը քեզի ձեռքէ վերաց, նախատանայ, արհամարհանայ և մահու խտտմամբ աշակերտներ ստանալ: Գլորել Ալեմկոտի բոլոր Աստուածները, որպէս զի անոնց անըզ գու պաշտուիս: Իսկ կրես թէ պիտի խաչուիս իբրեւ չարագործ մը և իբրեւ անարգ գերի մը: Օ՛հ անգրք, քու խորհուրդդ ուրիշ բան չէ, բայց եթէ յիմարութիւն եւ հասարակութիւնը զայն ըստ արժանեցն պիտի դատէ ծանակելով: Այս ձեռնարկիդ յաջողութեան համար պիտի ե որ մարդկային բնութիւնը վերածաւրելի, և արգարեւ քու առաջարկած միջոցներով բարոյական աշխարհի վերակենդանութիւնը այնպէս անկարելի է, ինչպէս նիւթական աշխարհիս վերակազմութիւնը, մանաւանդ թէ քու ձեռնարկիդ յաջողութեանը հաւատ բնծայելէն աւելի գիւրին է կործել թէ, մեկ խօքով կարող ես աշխարհը

վեր ՚ի վայր շրջել և հաստատութենէն արեւոտիլը և աստղերը վար գլորել:

Ահա այսպէս կրնա՞նք, որ խորհած և խօսած ըլլայ Փիլիսոսքայ մի, ուրուն Յիսուս յայտնած ըլլար հեթանոսական աշխարհները քրիստոնէսութեան գարձներու դիտաւարութիւնը, և անտարակցս անոր յաջողութիւնը այնպէս անկարելի էր, որ անչաւա մարդկային բանականութեան նկատմամբ Փիլիսոսքային բաժը ըստ ամենայնի իրաւացի էր: Եւ արդ ճշգրիտապարտեցաւ այն, որ ըստ մարդկութեան անկարելի էր, մարդկային իմաստութիւնը ամօթահարեցաւ. աւմեն սովորական գաղափարները վեր ՚ի վայր շրջեցան. խաչի յիմարութիւնը արեւելեաց վրայ յաղթանակ կանգնեց. և այս իսկ է անմահ յիշատակարան ՚ի հաստատութիւն քրիստոնէսութե թէ երկնային է: Աւ այժմ ալ կրնանք հաւկրնալ իմաստուն հեթանակի մը սա աւորինակ եւ անմտանոյլի խօսքը «Ո՛վ Տէ՛ր, եթէ քրիստոնէսութեան յարելովը խարուիմ, ապա դու զիս խարեցիր, որովհետեւ անոր վրայի նշանները քու ձեռքդ միայն կարող էր գրաւ մել: Տէ՛ր, եթէ պատրանք ինչ իցեն՝ ՚ի քէն եմք պատրեալք»: :

ՅՈՒՆՍԻՆՈՒՍ

ՓՈՔՐԻԿ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԻ

Ինչպէս առ հասարակ մատենագրութիւնը որ և իցէ ազգի մի մտաւոր և բարոյական զարգացման արգար կը շնուն է, նոյնպէս կարող էմք ասել, որ Ազգի մը ըստ ըստ թուոյն առաւելութիւնը, կամ նուազութիւնը նոյն ազգին ընթերցանութե ճշգրիտ պատկերն է. վասն զի երբ ազգի մը ըստ ըստ ըստ թիւն կը շատնայ, ըսել է նոյն հաւ